

ռած է. Հայ անունը Հնդկերպական ծառ
գում մ'ունի *Parli* (Տէր) արթատէն վասնզի
Պ գիրը հայերէնի մէջ Հի կը փոխուի
իսկ Են յի. որով Հնդկերպական քե-
տը բար եղած է.

$\theta_{\eta j \bar{n}}$	$L_{mm'}$	$\zeta_{m j}$
pater	pater	ζ_{mjP}

Ասկայն Պարսիկ և Սահագրիտ լեզուներէն վերջը Հայք առին թշ՝ (տէր) արմատը և զայն գործածեցին շատ մը բառերու հետ. Զօրապետ, Հայրապետ, ևն են: Սակայն Բասմաճեան Հայերը Աւրմույ լճեղբէն բերել տալով՝ Միկինի ժողովրդեան անունը միացուց Աւրաբառի հետ (Արարատ - Միկինի = Արմինի):

իսկ Եխնարն մեծ աղմուկ հանեց Հայերը
բերելով կապադովկիայէն որուն Հար ժո-
ղովրդան անունը, - որ նոյնն է Հիտութի-
կամ Ա. Գրբին Քետացոց հետ, - մինչեւ
ցայսօր Հայ ձեին մէջ կայ: Այս մեծաղը-
դորդ զարթականութեան մէջ իւր արգին-
քը ունեցաւ բ զիրը որ Հայերէնի մէջ յի
կը փոխուէր ինչպէս վեր օրինակնե-
րով ցուցուցինց: Այդ ժողովուրդը պատ-
կերազիր արձանագրութիւններուն մէջ ինք-
զինքը Գանակով մը կը նշանակէ: Լէնարն
հարցուց ինքնիրեն: Հար անունը ինչ վե-
րաբերութիւն կրնար ունենաւ գանակի հետ
եթէ Հայերէնի մէջ հատակի բառը չըլ-
լար: Եւ շնորհիւ այդ գանակին՝ կորել
կարծեց հայ ազգին ծագման ինդրոյն հան-
գուցը:

Գրաքննական իրենց լամատիս աստուծոյ աշ-
նունը Համբ բառին հայրը կը թուի: Այս
պիսի բազմաթիւ ենթադրութիւններով
Ենապն հետեւցուց թէ Հայ ազգը մասցրդն
է Հատեանց մեծ կայսրութեան որ Եղիպ-
տոսի մրցակիցն էր և որոնց մէջ եղած
է պատկերազրութեան զիւտը : Սակայն
Ենապնի այս կարծիքը զիսաւորի մը փայլն
ունեցաւ: Իւր զիւտը աւելի հանճարեղ երե-
ցաւ քան բնդունելի:

Բայ Թինքի՝ Հայերը Եւրոպայէն մեկ-

Նեցան՝ ասիական քաղաքակրթութեան և
լուսաւորութեան սիրովը վառուած, ինչ-
պէս այժմ Ասիայէն կը հեռանան բար-
բարոսութենէ զգուած:

Երբուա զաղթած Հայերը կարող են
միսիթարուուիլ ... երկար պանդիստումիենէ
վերջ՝ իրենց ճշմարիտ հայրենիքը վերա-
դարձած են:

＊＊＊

SOLITUDE

Trois états d'âme.

*Je t'aime, ô Solitude, océan d'où s'élèvent
Les extases d'un cœur par l'amour ennobli,
Pois renouant la trame aux plaisirs que s'achè-
(cent
Le souvenir vainqueur les arrache à l'oubli.*

*Je te hais, Solitude, océan de ténèbres
Où mon cœur, triste épave, est rouge par l'ennui,
Où mon esprit hanté de souvenirs funèbres,
Cherche une étoile au ciel pour éclairer sa nuit.*

*Je te crains, Solitude, océan de mystère
Où bercés aujourd’hui nous sombrerons demain;
J’ai peur de m’attarder sur ton virage austère,
Et pourtant quand je souffre, je te tends la main.*

Henri Gambier

2 9 7 3

Ար ժինչ: Մուշտիկ զիշերն հմատ է ճերմակ
Ասրին վըրայ և զաշտիրուն Հանգարախի,
Ու կը զիտեն ցորս ճպէլուուզ մը մարդիկ
Հեռո՞ւմ, մենակը բրնութեան - ձի՞ն համակ:

Արք դապաղ մը թուիս ամպերը կ'երկնեն,
Դագաղ մ'օր սկ չունի բրնիս մեռելի,
Եւ սարսուռով մը հօռուական սիրելի՝
Կ'ի՞շնէ լըսէ՞կ բիբրից անժընն երկնընքն.

Ղողցը ձինին՝ մըսւմներով կըմախցի
Հորիզոնէն շոյտ կ'անհեափ, զերդ շողի,
Ղիկնումներով վերջալոյսի հըմայքի:

Եւ ազնաւիք սև մ'որ նօթիք՝ կը թէէ,
Կը յօշտոէ ձինին կուրծքը ցըրտապին,
Ինչպէս շիթ շիթ լափող ճաճանչ մ'արիէն

Աշխարհ